

5. Մարզարեական այլման զարմանափ յայտնատեսութեանց կատարումն ի լրաման ծառանալի. — Եհովայի ծանուցուած ներկայացուցիչը երեւցած է. աշխարհ տեսաւ կատարելապէս սուրբ էտակը, որ առաջուց նկարագրուած էր. Աստուծոյ թագաւորութիւնը հիմնուեցաւ անոր արիւնագանգ զոհին զրայ. հեթանոս աշխարհը ընդունեց Եհովայի նոր օրէնքը զոր իսրայէլ իրին փոխանցած էր: — Յիսուս ըստ. «ի պաղոյ իւրմէ ճանաչի ծառու: Յիսուսի սուրբ երեւումը եւ անոր սիրոյն զործը, իսրայէլի պատմութեան վախճանին, բաւական պլատի ըլլային ցոյց տալու համար աստուածային ծագումը այն ծառին որ այդ աստուածային պատուղը ըերաւ:

Մեզի այնպէս կ'երեխ ուրեմն թէ վերև պարզուած երեք իմացումներուն մէջ ամենէն աւելի պատմութիւնն է որ կը վըճռէ թէ Աստուած միջամտեց, զործքով եւ խօսքով յայտնեց ինքզինքը, ու Ա. Դիրքը նոր յիշատակարա'նն է, որուն մէջ՝ իր կամքը՝ նշանակուած և պահուած հն մարդոց նկատմամբ իր անօրինութիւնները, և այն յոյտնութիւնները, որոնցմով աստեճանաբար հասկնալի ըրած է իր դիտաւորութիւնները:

Հարունակելի

Կ. Ա. Մ.

ԽՈՐՃՈՒԲԴ ԵՒ ԽՈՍՔ

Կ'ապրին անոնք որ կը կոռիին. անոնք որոնց հողին ու ճակատը առջուած են անուր խորճուրդով մը. անոնք որ բարձր ճակատագրի մը դերբուկ զազարն ի վեր կը մազցին. անոնք որ կ'ընթանան մտախոն, վսկէ նապատակի մը սիրահարած, զիշեր ու ցերեկ, անդարա, այժմուե առցեւ ունենարոյ կամ սուրբ աշխատանք մը, կառ մեծ սկը մը. անոնք որոնց բարի և սիրտը, որոնց լցունեկ են օրերը. անոնք և որ կ'ապրին, Skr, միւսներ, ո՞հ ողբարի են անոնք, վասմզի ոչնչուրինը իր տարսաւ տանտուկով կ'արեցնէ զիրենի, վասմզի անենին ծամր թռոք զոյ ըլլայն և առանց ապրելու: Անօղուտ, ցիրուցան, այս երկրի վրայ անոնք աստանական կը խաչունեն հորենան մոր մնջումը, առանց խորհելու անոր վրայ:

ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀՐԷՒՑ ՔՈՎ

ՆՈՐ ԽՈՒԶԱՐԿՈՒԹԵԱԿՅ ԼՈՅԱՈՎ,

Ընդհանրապէս այն կարծիքը կը տիրէ թէ Հրէից քով արգիլուած են խապառ կենդանի էակներու պատկերները և թէ Մովսիսական Օրէնքէն կու զայ այս արգիլուած: Այս կարծիքը, սակայն, անհիմն է բոլորովին, ինչպէս կը հաստատեն վերջին տարիներս Պաղեստինի, Անդրյորդանանի, Միջազգետքի ու Ավրիլիէի մէջ կատարուած պեղումները:

Հարկ է ուրիմն լուրջ ուսումնասիրութեան հնդարկել այս խնդիրը, որ աստուածաբանական տեսակէտով ալ զուրկ չէ կարեռութիւնէ, քանի որ մեղադրուած է յաճախ Եկեղեցին՝ թէ ընդունելով պատկերները, բռնարարուած է Հին Կոտկարանի Օրէնքը ու անտեսած՝ հրէական նախնի աւանդութիւնը:

Ի՞նչ է սակայն Մովսիսական Օրէնքի ոգին այս մասին: Երբ քննկելու ըլլանք Հին Կոտկարանի բնագիրները (Ելք Ի. Յ-5, 23, ԼԻ. 17, Ղեւտ. ԻԶ. 1, Երկ. Օր. Դ. 15-19, 23, 25), կը տեսնենք որ երկու արգելք կը պարունակին անոնք. մէկը՝ չներկայացնել ունէ աստուածութիւն, նոյնիսկ Եհովան, նկարով կամ քանդակով, և միւսը՝ չպատկերացնել ունէ արարուած անոր երկրպագելով նպատակով: Ու պատմական այն պարագաները, որոնք ծնունդ տուած են այս արգելքին, և Եհովայի նպատակը այս մասին, չեն կրնար այլափոխել Սուրբ Դիրքի բնագիրին իմաստը: Արգելքին նպատակը այն էր՝ որ ընտրեալ ժողովուրդը իր զրացի ազգերուն նման անձնատուր չըլլար կուապաշտութեան:

Ու խոկապէս եթէ աղէկ ուսումնասիրուի Հին Կոտկարանը՝ պիտի տեսնուի որ երեք զոյութիւն չէ ունեցած ընդհանուր արգելք մը պատկերներու դէմ: Աստուած լ'նք հրամայեց Մովսիսին՝ քերովրէներ զետեղել Ուխտի Տապանակին վերև ու պատկերացնել նաև զանոնք Վկայութեան Խորանի որմակալներուն և Սրբութիւն Սրբոցի մուտքը ծածկող վարագոյրին վրայ: Նոյնպէս Աստուածոյ հրամանով էր որ Մովսիս

պղինձէ օձը բարձրացուց տնապատին մէջ։ Սողոմոն փայտաքանդակ ու ասեղնազօրծքերով շինել տռւաւ իր կառուցած Տաճարին զանազան տեղերը, նաև տասներկու պղինձէ ցուլեր, որոնց վրայ հաստատուած էր Պղինձն Ծովի կոչուած աւազնը։ Ասիւծներ ներկայացուած էին դարձեալ Տաճարի առաստաղներուն վրայ, ինչպէս նաև արքայական պալատին մէջ։

Եկեղեցւոց հայրերը դիտել կու տան թէ Առւրդ Գիրքը չէ դատապարտած բնաւ այս կարգի զարգանկարները։

Հին Կտակարանի այս ուսումնասիրութենէն յայտնի կ'երեւի՝ թէ պատկերները կամ դրօշեալներն ու ձուլածոները արգիւռուած էին այն պարագային՝ երբ պաշտամունքի առարկայ կ'ըլլային անոնք, ինչպէս պղինձէ այն օձը զոր Եղեկիա ստիպուեցաւ խորտակել, վասնդի աստուածային պատիւներ կ'ընծայէին անոր Հրեաները։

Գործնականին մէջ, սակայն, պատկերները ունէ զեր ունեցած չեն թուիր Խորայէլի կեանքին մէջ։ Թողունք որ նկարչութիւնը յոյժ նախնական վիճակի մէջ կը գտնուէր էին Հրէից քով։

Զարմանալի չէ ուրեմն որ թշնամական ձգտում մը կամաց կամաց երեան ելաւ ամէն կարգի կենդանի արարածներու պատկերներուն հանդէպ, որոնք կը թուային պաշտամունքի առարկայ զառնալ, մանաւանդ այնպիսի ատեններ՝ երբ Խորայէլացիք ստիպուած էին պաշտպանուիլ դրացի ազգերու ազգեցութեանց զէմ, որոնց քով զրեթէ միմիայն բազմաստուածութեան նուիրուած էին արհեստներն ու գեղարուեստը։

Հակառակ Հրեաներու կողմէ մերթ ընդմերթ տրուած այս սեղմիչ մեկնութեան քրիստոնեաց զրոգներ, ընդհանրապէս, պատկերներու զէմ ունէ արգելք չգտան Օրէնքի բնագիրին մէջ ու լայնախոն մեկնութիւն մը ընդգրկեցին այս մասին, մերժելով անշուշտ այնպիսի պատկերներ որոնք ունէին կռապաշտական բնոյթ։

Այդ զրոգներու կարգին են Տերտուղիանոս, Եւսեբիոս Կեսարացի, Յոդհաննէս Դամասկացի և շատ մը ուրիշ պատկերներու պաշտպան հեղինակներ։ Յիշենք նաև Բնդզէմ Պատկերամարտից Եօթներորդ կոչուած ժողովը։ Այսպէս ամենէն հեղի-

նակաւոր մեկնիչները կը հերքեն այն յամառ ու ընդհանրացած կարծիքը՝ թէ Մովսիսական Օրէնքով բացարձակապէս արդիլուած են ամէն կարգի պատկերներ։

Եւ սակայն Քրիստոսի ժամանակ, Պաղեստինի մէջ, այն ընդհանուր համոզումը կը տիրէր՝ թէ արգիւռուած են ընդմիշտ մարդոց կամ կենդանեաց պատկերները, նոյն իսկ պարզ զարդանկարներ, ոչ միայն Տաճարին և ժողովարաններու՝ այլ նուև մասնաւոր տուններու և գերեզմաններու մէջ, Այս առիթով էր որ մէկէ աւելի պատամբութիւններ ծագեցան Երուսաղէմի մէջ, վասնզի Հերովդէս և հոռմայեցի դատաւորներ արհամարհած էին ժողովուրդի զգացութեարը։ Հրէական մնծ ապստամբութեան առաջին օրերուն ալ Յովսեպոս, որ կառավարիչն էր Գալիլեայի, հրամայեց Տիրերիոյ Հրեաներուն՝ «կործանել Հերովդէս Չորրորդապետի շինած պալատը, որ, հակառակ Օրէնքի արգելքին, զարդարուած էր կենդանիներու պատկերներով»։

Եզիփատոսի, ինչպէս նաև Պաղեստինի, Հրեաներուն մէջ այն կարծիքը կը տիրէր այն ատեն՝ թէ Մովսիսական Օրէնքով պատկեր կամ արձան կարելի չէ ունենալ հրեայ հասարակութեան մէջ։

Հրէից պատկերներու հանդէպ այս խորշումը ծանօթ էր նաև հեթանոս հեղինակներու, որոնց կարգին է Տակիւտոս։ Եւ սակայն Պաղեստինի Փարիսեցիներու այս բժինդիր նախանձախնդրութեան դէմ գոյութիւն ունէր աւելի լայնախոն կարծիք մը որ ճշգիւ կը համապատասխանէր Օրէնքի ողիին ու տառին։ Անվաւերական զիրքերը, որոնք շատ տարածուած էին Հրէից մէջ, բացի կուռքերու արգելքէն չէին ճանչնար ուրիշ ունէ արգելք։ Ոչ միայն Հերովդէսներու արքունիքին մէջ, այլ անոնցմէ առաջալ՝ Ասմոնեան իշխաններու քով ակելյայտնի աղատամտութիւն մը կը տիրէր պատկերներու վերաբերմամբ։ Եւ նախկին հառմէական կայսրութեան զանազան երկիրներու՝ մասնաւորապէս Պաղեստինի, մէջ վերջին տարիներս կատարուած պեղումները ցոյց կու տան՝ թէ ոչ միայն Սփիւրքին մէջ, ուր կրնային գեր ունենալ հեթանոսական ազգեցութիւններ, այլ նոյնիսկ Հրէից նվազական հայրենիքին մէջ բարերջուած էին զաղափարները այս մասին։

կենդանի էակներու պատկերներ — աշղաւնի, սիրամարգ, զանողան թռչուններ, խոյ և ցուլ — կը գտնուին Հոսմի գետնաշղամբաններուն, զոր օրինակ՝ Ապահան ճաշնապարհի հրէական մեծ գետնաշղամբանին, Նոմենտանայի, Մոնտեվերդի և Ապահանգիդնատելլիի գետնադամբաններուն մէջ, որոնց սկզբնաւորութիւնը պէտք է տանիւ մինչև առաջին դարը միը թռչուականին:

Երկրորդ դարու վերջերը ու երրորդ դարուն շինուած Գալլիայի սինակուները, որոնցմէ քսանի չափ ծանօթ են ներկայիս, իրենց քանդակադարդերուն մէջ ունին արծիւ և զանազան թռչուններ, զլիքին, յուշկապարիկ և ծիածուկ, պստկադարդ դիցանոյններ, մարդկային կերպարանքներ, այգեկութքի տեսարաններ և Զոդիակոսի կենդանակերպերը:

Երրորդ դարուն կոտմ աւելի ճիշդ 245-256 տարիներուն շինուած են Դուրա-Եւրոպոսի սինակուկի որմանկարները, որոնք կը ներկայացնեն աստուածաշնչական տեսարաններ — Մովսէս, Անդրէզ մորինին, Եղիպտոսէ ելքը, Կարմիր Մովէ անցքը և եգիպտական բանակին բնաջնջումը, Յակոբի տեսիլլը, Անարոնի օծումը, Ուխտի Տապանակի այլ եւ այլ տեսարանները, Եղիպայի հրաշագործութիւնը Կարմեղոսի վըրայ, Եղեկիէլի տեսիլլը:

Ափրիկէի և Պաղեստինի մէջ կը զըտնուին չորրորդ դարէն մեծ խճանկարներ որոնք սինակուներու յատակը կը զարդարէին: Համման-Լիֆի մէջ՝ Կարկեղոսի մօտերը՝ նկարուած կայ մեծ թիւ մը կենդանիներու: Նման նկարներ, առաւելապէս մարդկային կերպարանքով, կ'երեւին հրէական գետնադամբաններու մէջ Գամարտի մօտա: Պաղեստինի մէջ, մանաւանդ, խճանկարները զարդարուած են աստուածաշնչական տեսարաններներկայացընող մեծամեծ պատկերներով, ինչպէս՝ Զըրհեղեղէն վերջ ելքը Տապանէն՝ ի ձարաշ, Դանիէլ առիւծներու զուրին մէջ՝ ի նառւրա, Իսահակի զոհը՝ ի Պէյթ-Արիա: Վերջին երկու սինակուներուն մէջ զլիխուարար ներկայացուած են Արեգական կառքը, Զոդիակոսի տասներկու նշանները և Զորս հղանակները:

Իրականին մէջ՝ որքան Հրեաները չէին խորշեր կենդանի արարածներու պատկեր-

ներէ՝ այնքան ոարրիներն ալ կը մեղմացընէին այդ մասին իրենց սկզբաւնքները: Միշնայի վարդապետները և Թալմուտի ուսուցիչները երթարով կը նուազեցինէին առաջին դարու Փարիսեցիներու խստութիւնը, ու բացի մարդկային էակներու պատկերներն՝ կ'ընդունէին միւս չնչաւորներու պատկերները, բաւական էր որ չունինային անոնք ունէ կուապաշտական բնորդ, և միշնին դարաւն՝ Մայմոնիդ կ'օրինագրէր այսպէս: Ակարելի է ներկայացնել, նոյն իսկ բարձրաքանոնակի, կ'ենդանիներու ու ամէն տեսակ չնշաւութիւն էակներու պատկերներ, բացի մարդկային պատկերներէ»:

Այսպէս ոարբիներու ուսուցման մէջ շատ մը տարութիւր կարծիքներ երեան եկան պատկերներու վերաբերմամբ: Աւոտի կարելի չէ պնդել՝ թէ հրէական աւանդուրինը բացարձակ արգելք կը դնէ անոնց գէմ:

Հինգերորդ դարու վերջերը և վեցերորդի լնիթացքին էր որ հրէականութեան մէջ պատկերամարտ չարժում մը առաջ եղաւ, շարժում՝ որ յանզեցաւ Գալլիեայի սինակուներու մէջի կենդանի էակներու, մարդոց և անասնոց, բոլոր պատկերներու ջնջումին: Այս դարու Հրէից պատկերամարտ մոլեգնութեան մէջ պէտք է վնտաել նաև առաջին պատճառը քրիստոնէից կողմէ պատկերներու գէմ յարուցուած հալածանքին: Հրեաներ եղան դարձեալ որ մղեցին նախ մահմետական իշխանները և յետոյ Լեւոն Խոստրացի կայսրը ջնջելու բոլոր պատկերները քրիստոնէական եկեղեցիներէն:

Այսպէս վերջին քանի մը տասնեակ տարիներու մէջ կատարուած յոյժ շահեական պեղումները ճշգած են Եկեղեցիին զիրքը պատկերներու խնդրին և ուրիշ կարգ մը պատճական ու աստուածարանական խնդրիներու մէջ: Եկեղեցին ընդունելով պատկերները՝ հետեւողական եղած է միշտ ու չէ շեղած բնաւ նախնի աւանդութեան զիծէն և Սուրբ Գրոց ճշգրիտ հասկըցողութենէն, բան մը՝ զոր կը հստատեն վերև յիշուած հնագիտական պեղումները:

Հայացուց՝ Մ. Ե. Ն.